

# ԻՄ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈ

(15 ՎԱՅՐԿԵԱՆ ՄԱՐԶԱՆՔ՝ ԱՌՈՂՋ ԱՊԲԵԼՈՒ ՀԱՄԱՐ)



II.— ՄԱՐՄՆԱՄԱՐՁԻ ԶԱՆԱԶԱՆ ԵՂԱՆԱԿԵՐ ՏԱՆ ՄԷՋ (Շաբ.)

գ) «ԻՄ ԵՂԱՆԱԿՄ».— Օրը մէկ քառորդ ժամը անշուշտ շառ սահմանափակ միջոց մըն է: Սակայն երբ գիտնանք զանիկա յարմարցնել մեր նպատակին, կրնանք այդ մէկ քառորդ ժամով զգուշանալ հիւանդութիւններէ, պահպանել մեր առողջութիւնը, նոյնիսկ, շատ անգամ գրաւել ու շահիլ զայն: Այնպէս որ, մեր մարմինը, քմայավար բռնապետ մը ըլլալէ յետոյ, կը գառնայ հլու և նախանձախնդիր ծառայող մը: թէ, այդ 15 վայրկեանի ընթացքին, մեր ուշադրութիւնը կեդրոնացնենք այն աշխատանքին վրայ, որ կ'օգնէ մեր առողջութեան, օրուան մնացեալ 1,425 վայրկեաններուն ընթացքին այլեւս պահանջ չենք զգար մտածելու այդ մտախն: Անոնք, որ կը քարոզեն թէ մարմինը պէտք չէ գրաւէ մեր մտածումները, ապահովաբար այն անձերն են, որ շարունակ կը գանգատին իրենց ջղերուն, իրենց գէշ մարսողութեան, իրենց յոգնութեան եւ բոլոր ֆիզիքական ծանօթ նեղութիւններուն մասին: Կարդացէք այն բազմաթիւ ըէքլամները ամենաբուժ դեղերու մասին, և պիտի տեսնէք որ ի'նչ նեղութիւններ, ի'նչ ցաւեր կը լրտեսեն ձեզ, երբ չէք առնէր, ոչ թէ այդ ամենաբուժ դեղերը, այլ օրը 15 վայրկեան մարզանք կատարելու յոգնութիւնը:

Մարզական բոլոր այն եղանակները, զորս ուրիշները քարոզած են ինձմէ առաջ, միշտ զոհած են մորթին առողջապահութիւնը: Հակառակ անոնց, ես կը պաշտպանեմ այն տեսակէտը որ մարզանքի յատկացուած մէկ քառորդ ժամու այս կարճ ժամանակամիջոցին մէջ, լոգանքը, շփումն ու օդի լոգանքը ամէնէն կարեւոր մասը կը կազմեն, նոյնիսկ եթէ լոգանքը ամբողջական չըլլայ ու մարմինը պարզապէս թրջուի լաթով մը: Բայց որովհետեւ մէկ քառորդ ժամու մէջ կարելի է ուրիշ շատ մը բաներ ընել, լոգանքին չուրջ կազմեցի: Գործնական մարզանքի զանազան ձեւեր, ոմանք փոխ առնելով էին ծանօթ եղանակներէն, ոմանք ստեղծելով իմ հասկացողութեամբ: Ցոլոր ձեւերը փորձելէ վերջ, որոշեցի լոգանքը դնել ոչ թէ վարժութիւններէն առաջ կամ վերջ, այլ անոնց մէջ անելու: Ասիկա միակ եղանակն է, որով կարելի է, ամէնուն համար ես, առանց ցրտառութեան, նոյնիսկ ծմեռ ատեն, չուրի եւ օդի լոգանք առնել և

Նոյն առեն մարզանքները կատարել, պատուհաններն ալ բաց կան մարդիկ, որոնք կը յաւակնեն «զարգացած»ներու գասակարգին պատկանիլ, որ յանախ կը պատճառարանեն. «Ի՞նչո՞ւ համար ամէն օր լողանքի կատարել: Անկարելի է որ մեր մարմինը ազտոտի, երբ ատէպ ներմակեղէն կը փոխենք և ազտոտ արհեստ մը չունինք: Անոնց կը պատասխանիմ:— Ագար, զոր կ'տունենք դուրսէն, թերեւս աւելի ու է, սակայն ոչ այնքան վատանգաւոր, որքան մորթին արտադրած թունաւոր տարրերն ու թեփր, եթէ ամէն օր չաւշենք զանոնք, ծծուելով կը թունաւորեն մեր արիւնը: Օրինակ մը տամ ձեզի թէ ի՞նչ զիւրութեամբ մորթը հազորդակցութեան մէջ կը գնէ մեր ներքին գործարանները արտաքին միջավայրին հետ:— Երբ շփէք ձեր մորթը ասիս սալիսիլիք կոչուած զեղով, ժամ մը վերջը ձեր մէջին մէջ կը զանէք ասիս սալիսիլիք:

Երբ թողունք որ ծեփուի մեր մարմինը քրտինքով և աղտով, ոչ միայն կը գառնայ վասնգ մը մեր առողջութեան համար, որովհետեւ մէկ մասը կը ծծուի, այլ նաև կը ներկայացնէ կարեւոր անպատճենութիւն մրց երբ լոգանք չենք բներ, ճիշտ է չի տեսնուիր, բայց հոտը կ'առնուիր: Այդ հոտը չնչողութեան արդինքը չէ, այլ պարզապէս մորթին բուրումը: Այդ հոտը, որ կը գարշեցնէ, այնքան յատկանչական է, որքան խմանին շունչը կոզանքն ու շփումը կ'անհետացնեն այդ հոտը, զոր կրնան բուրել թէ աշխատաւորները և թէ շիք պարաներն ու զեղեցկօրէն զգեստաւորուած տիկինները, եթէ անոնց մարմինը ջուրի երես չտեսնէ: Ինչ որ գժրախտարար յաճախաղէպ է:

Սակայն լոգանքն ու շփումը ուրիշ կարեւորութիւն մը եւս կը ներկայացնեն: Այդ մասին յաջորդով:

#### Կ Ա Խ Ր Ո Ջ Ր Ո Ւ Թ Ւ Ի Ն Մ Ա Ր Զ Ա Ն Ք Փ Փ Ո Ր Չ Ե Ր Ո Ւ Ի Ն (Շաբ.)

Վ Ա Ր Ժ Ո Ւ Թ Ւ Ի Ն Ո Ւ Թ Ւ 4.— Կանգնած վիճակի մէջ, մարմինը դարձնել դէպի աջ եւ ձախ: Երաքանչիւը անգամ մարմինը վերի մասը ծուել այդ շարժումին հակառակ կողմը, բազուկները միշտ երկարած ուսերուն ուղղութեամբ:

Ամուր կանգնեցէք ասիստակամածին վրայ, սրունքները բացած, սաքերը զէպի առաջ ուղղուած եւ իրարմէ 55-75 սանդիմեղը հեռու: Տարածեցէք բաղտկները երկու կազմէն, բառնցքները սեղմած: Մարմինին վերի մասը գարձուցէք ձախ, կազմելով քասորդ շրջանակ մը (90°), սակայն առանց շարժելու սոտքերը և շեղելու բաղտկներուն ուղիղ զիծը (պատկեր, Ա. Եւ. Բ): Ահա այս զիրքին մէջ կը սկսի այս գարժութիւնը, որ կը բաժնուի երեք ամանակի. 1)

մարմինին վերի մասը ձախ դարձած ըլլալով, դուք ծոեցէք դէպի աջ, որքան կարելի է՝ ցած, այնպէս որ ձեր աջ բռունցքը դպի տախտակամածին, ձեր երկու ոտքերուն մէջտեղ (պատկեր, գ): Եսատ քիչեր կրնան յաջողիլ առանց քիչիկ մը ծոելու աջ ծունկը, այս պատճառաւ բռունցքը կը հանդիպի աջ ոտքին եղերքին: 2) Երբ տախտակամածին դպիք, վեր բարձրացուցէք ձեր իրանը, նախկին դիրքը ստանալու համար: 3) Ոտքերը միշտ նոյն կտտերուն վրայ, մարմինին վերի մասը գարձուցէք դէպի աջ, գծելով կիսաշրջանակ մը (180°) այնպէս որ ձեր երեսը նայի քիչ առաջ ձեր ծոծրակին դարձած կողմը: Այս նոր ուղղութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ առաջին շարժման պատկերը հայելիի մը մէջ (պատկեր, դ): Յետոյ ծոեցէք ձեր ձախ կողմին վրայ և ձախ բռունցքով դպիք տախտակամածին, ձեր ոտքերուն մէջտեղ, (այս անգամ հարկ պիտի ըլլայ ծոել ձախ ծունկը), յետոյ շտկուցէք, առէք սկզբնական դիրքը, սկսելու համար նորէն (պատկեր, դ եւ բ): Երբ վարժուիք, հարկ չկայ այլեւս համրելու երեք ամանակները, կը բաւէ միայն համրել շարժումները, նշանակելով տախտակամածին դպելու ժամանակները: Տասը ամբողջ շարժումը բաւական է:

Հնչողութիւնը պէտք է ըլլայ կանոնաւոր շնչառութիւնը կատարել իրանին բարձրացման և դառնալու շարժման առաջին կէսի պահուն, իսկ շնչառուութիւնը՝ նոյն շարժումի միւս կէսին և իրանի ծոսած պահուն:

Ընդհանրապէս կատարուած սխալներն են,— զլխու անկախ շարժումներ ընել, ծոել իրանը՝ դեռ ամբողջովին չդարձած, դառնալ՝ շարժելով ոտքերը, փոխանակ բազուկները հետեւելու իրանին՝ բազուկներով մէկ կողմ քաշել մարմինը: Տկարները եւ սկսնակները կրնան նախ գետին չծոփիլ, այլ միայն դառնալ տասն անգամ աջ ու ձախ, և երբ բազուկներուն կամ ուսերուն մէջ յոգնութիւն զգան, ձգել բազուկները դառնալու ատեն:

Միիլլէլը

